

որ անկէ շատ պզտիկ է , ու աւելի վայելուչ , աւելի արագ ու սրտոտ , և անոր պէս կուզ կամ սապատող չունի , թէպէտ և ասիկայ ալ կաշին տակը տեսակ մը սննդարար հիւթ ունի , որ կերակուրը պակասած ատենը անով կըսնանի :

Բանի որ եւրոպացիք Փերուն չէին առած , հոն ոչ ձի , ոչ կով և ոչ ջորի կայ եղեր . ուստի ան տեղի բեռ կրող կենդանին աս լաման էր , որ կըզործածէին ինչուան նաև երկիր հերկելու : Լամային քալուածքը դանդաղ է . և թէ որ շատ ստիպես որ սովորականէն շուտ քալէ , մէկէն կխնայ կըպառկի գետինը , ու ճար չըլլար վերցընելու . անոր համար իրեն տէրն ալ շուտ մը կընայի որ մորթէ ու կաշին առնէ , որ գէթ անիկայ մնայ քովը :

Բեռ տանելու ատեն միշտ բազմութեամբ կերթան լամաները . քառասուն յիսունի չափ ալ պարապ կուգան ետևէն , որ երբոր առջևինները յոգնին՝ ասոնք անոնց տեղը բռնեն : Խիստ զգուշութեամբ կըքալէ լաման դարվեր տեղերը , և ոտքը յարմար է նաև ապառաժներու վրայ ելլելու : Մէկ լաման ինչուան 100 լիպրէ ծանրութիւն կըվերցընէ : Մի սը շատ համով է , բրդէն ալ խիստ աղէկ չուխա կըշինուի :

Երկենդանիս երբոր բարկանայ մէկուն գէմ , անոր երեսը կըթըքնէ . որ իրեն մէկ հատիկ զէնքն է : Երկմերիկացիք կըսեն թէ լամային թութքը այրող զօրութիւն մը ունի , անանկ որ դպած տեղը կուռեցընէ ու կըվիրաւորէ . բայց ուրիշները սուտ կըհանեն աս կարծիքը : Լամային վայրենի տեսակը , որ հոսանք կըսուի , խումբ խումբ կըքալէ , երբեմն ինչուան երկու իրեք հարիւրը մէկտեղ : Երբ թէ որ անցաւոր մը տեսնեն , վախնալու ու փախչելու տեղ՝ առաջ զարմանալով կընային վրան , ետ

քը ամէնը մէկէն կըձգեն կըփախչին , լեռներուն ծայրերը կելեն :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Թէ ինչ է հարստութիւնը , և ուրիշ աստիճաններ :

ՔԱՂԱՔԱԿԱՆ տնտեսութիւնը գիտութիւն մըն է որ մարդկանց կըսորվեցընէ թէ ինչ ճամբով իրենց մարմնաւոր ապրուստը դիւրաւ ու արդարութեամբ կրնան գտնալ , և թէ ուրիշներուն ալ հանգստութեանը ինչ կերպով պատճառ կրնան ըլլալ : Եւ որովհետև մասնաւոր մարդկանց հարստութեամբը տէրութիւնն ալ կըհարըստնայ , անոր համար տէրութեանց ալ շատ հարկաւոր ու օգտակար կրնայ ըլլալ աս գիտութիւնը : Երկր կիմացուի թէ որչափ գովեստի ու շնորհակալութեան արժանի են ան երևելի գիտուններն որ մօտ տարիներս Եւրոպայի ամէն ազգերուն մէջ աս նոր գիտութիւնը ծաղկեցուցին զանազան գրքեր հանելով և ընկերութիւններ հաստատելով . ինչպէս են Մէյ , Սմիթ , Թորասի , Միլլ , Սալթուս , Սիքարտոյ , Ֆերիէ , Տերրոզ , Բոնթ , Ռոմանթօզի , Սիլնիօլ Պարժմոն , Տէժերանտոյ , և ուրիշ երևելի մարդիկ : Ետ մարդ առանց աս գիտութիւնս ալ ունենալու կըջանայ որ չէ թէ միայն ինքը հանգիստ ապրի , հապա ուրիշներուն ալ հանգըստութեանը պատճառ ըլլայ . անոր համար է որ աղքատ մը տեսնայ նէ՛ ողորմութիւն կուտայ , որ անոր խեղճութիւնը թեթեւցընէ : Միայն թէ աս ողորմութիւն տուողներուն մէջ շատը կան որ չեն գիտեր թէ թէպէտ ողորմութիւնը խիստ աղէկ ու գովելի , և յաւիտենական վարձուց արժանի բան է տուողին հա-

1 Սէֆեր :

մար, բայց առնողին շատ անգամ ծուլութեան պատճառ կրլայ ու աւելի փնաս կրնէ: Ողորմութիւն տուողը թէպէտե գիտնայ աս փաստը, կրրնայ չգիտնալ թէ ինչ ընելու է որ աս փաստը չըլայ: Այլ աս վերոյիշեալ հեղինակները ջանացին սորվեցնել այնպիսի հնարքներ որ անոնցմով աղքատներուն թէ խեղճութիւնը պակսի և թէ հանգստութիւնը աւելնայ, ու որ և իցէ երկիր կամ տէրութիւն օրէ օր աւելի ծաղկի ու հարստնայ:

Սեր ազգին մէջ վախեմ թէ շատը չգիտնան ալ թէ այսպիսի գիտութիւն կայ. կամ թէպէտ և լսեն ու կարդան թէ անանկ գիտութիւն մը կայ որ մարդուս ստակ վաստրկելու ճամբան կրսորվեցնէ, հաւտալիքնին չիգար ու կրծիծաղին. վասն զի դեռ շատին միտքը աս փաստակարնախապաշարմունքը կրնայ ըլլալ թէ որ և իցէ գիտութիւն կամ ուսում մարդուս ստակ չվաստրկցրներ: Բայց մենք կրփափաքինք ու կաշխատինք որ այնպիսիները իրենց կարծիքին ծռութիւնը չէ թէ միայն խօսքով, հապա նաև փորձով սորվին. այսինքն քաղաքական տնտեսութեան վրայ հարկաւոր տեղեկութիւններ առնելով հասկրնան թէ արդարութեամբ ու դիւրին ճամբով հարըստնալուն հնարքները որոնք են: Աւտի աս օրագրիս մէջ երբեմն երբեմն աս նիւթիս վրայ կրխօսինք պարզ ոճով. որպէս զի մեր ազգը իրենց ապրուստը գտնալու համար արդարութեան ճամբէն դուրս չելեն, միանգամայն դիւրին ու օգտակար կերպով իրենց վախճանին հասնին, ու անով իրենց բարոյական և ուսումնական կրթութեանն ալ կարենան աւելի ուշադրութիւն ընել: Հիմա հոս խօսինք թէ հարստութիւն ըսելով ինչ կիմացուի, և թէ ինչ բանէ առաջ կուգայ հարստութիւնը:

Մէկ երկիր մը կամ ժողովուրդ մը հարուստ է ըսելով կիմանանք որ մարդուս ապրուստին հարկաւոր է

զած բաները բոլոր ունի. ինչպէս ուտելիք, հագնելիք, ստակ, և այլն. ասոր ներհակ, աս բաներս չունեցող ժողովուրդը աղքատ է կրսենք: Բսանկ երբոր կրտեսնես որ մէկ երկրի մը տները ողորմելի են, դռները ցած, պատուհանները նեղ, ներսի կահ կարասիքը կոշտ, մարդիկը քուրջ հագած, կերածնին խեղճ և իրենք տարակուսած, մէկէն կիմանաս որ աղքատ ժողովուրդ է, թէպէտ և մէջը հարուստ տնուորներ ալ գտնուին: Իսկ թէ որ տեսած տներդ կոկ ըլլան, մարդիկն ալ շէնքով շնորհքով հագուին, կուշտ ուտեն ու զուարթ երես ցուցնեն, կրսես թէ հարուստ ժողովուրդ է, թէպէտ և ամէնքն ալ երկրագործ ու արհեստաւոր ըլլան, ու հազարներու տէր մարդ չգտնուի մէջերնին: Արեմն ճշմարիտ հարըստութիւնը՝ հանգիստ ապրելու հարկաւոր բաները ունենալն է:

Իրաւ է որ սովորաբար հարստութիւն կրսուին նաև ան բաներն որ անմիջապէս հարկաւոր չեն, ինչպէս ոսկիի կամ արծաթի կամ սուղ քարերու հանքը, բայց տնտեսական գիտութեան մէջ ասոնք հարստութիւն չեն սեպուիր, ինչու որ առանց արհեստի ու աշխատանքի անօգուտ կրլլան, ու ժողովրդեան խեղճութիւնը ամենեւին մէկ կերպով մը չեն թեթեւցրներ: () րինակ. հարիւրաւոր տարիներով առաջ՝ Վերիկայէն անբաւ ոսկի բերին Սպանիա, ու սաստիկ օրէնքներ ալ դրին Սպանիայի թագաւորներն որ իրենց տէրութիւն դուրս ոսկի չելէ. և սակայն Սպանիայի հասարակ ժողովրդեան մեծ մասը միշտ աղքատ ողորմելի մնացած է. ու թէ որ քսան անգամ ալ աւելի ըլլար Սպանիայի ոսկին, իրաւ որ թագաւորներն ու մեծամեծները շատ ստրկի տէր կրլլային, ու սրտերնուն ուզած բարիքը դրսէն կրբերէին կրվայելէին, բայց ժողովուրդը առանց աշխատանքի ու արհեստի նոյնպէս իր խեղճութեանը մէջ կրմնար: () է

որ հարստութիւն ըսածդ՝ միայն ուկի արծաթ ու սուղ քարեր ըլլային, հարրստնալուն մէկհատիկ ճամբան պատերազմ բանալ ու օտար ազգերուն ունեցածն ու չունեցածը կողոպտել կրլար. բայց աս տեսակ հարրստութեան խիստ քիչ դիմանալը ամէնուն յայտնի է. թող որ յաղթողը չհարրստնար՝ ինչուան որ յաղթողը չազգըտնայ. անոր համար ամէն բարեկիրթ ազգեր հիմակուան ատենս պատերազմէ կրղգուչանան:

Ըսոնցմով յայտնի կերևնայ որ հարրստութեան մէկհատիկաղբիւրը արհեստներուն բանին ու առաջ երթալն է. ուստի ով որ ճմարիտ հարրստութիւն կուզէ ունենալ, պէտք է որ ամէն բանի մէջ խելք բանեցընելով աշխատի, ու աշխատանքին պրտողը հարկաւ պիտի վայելեմ ըսելով արհեստները ձեռքէ չթողու: Երկրիս զանազան բերքերը թէ որ արհեստաւորները բանի չբերեն՝ անօգուտ կրլայ. ինչպէս ըսենք, երկրագործը կտաւատը՝ կրցանէ, կանեփը կրբուսնի. ահա բերք մը աւելցաւ. բայց ինչ բանի կուգայ թէ որ արհեստաւորներուն մէկը չառնէ կանեփը չմանէ, մէկալը չհիւսէ, մէկալը կտաւ չգործէ որ կարենան մարդիկ հագնիլ կամ գործածել: Արեմն թէ որ մարդիկ կուզեն հարրստնալ, այսինքն իրենց ամէն պիտոյքը հանգիստ կերպով ունենալ, պէտք է որ բնութեան բերքերը առնեն ու իրենց օգտին համար բանեցընեն. որ միայն աշխատանքով ու արհեստները ծաղկեցընելով կրլայ: Ըս բանս աւելի պայծառ ու տեղն՝ ի տեղը կիմացուի՝ երբոր ուրիշ անգամ զատ զատ խօսինք բերքի վրայ, աշխատանքի վրայ, արհեստներու վրայ, նմանապէս վաճառականութի, ըստացուածքի, եկամուտի, շահով ըստրկի, արժէքի և ուրիշ հարկաւոր նիւթերու վրայ:

1 Բէկէն Թոհուման:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Երկրի բնութիւնը ճանչնալու և լաւընելու կերպը:

ԸՄԵՆ մշակուած երկիր մէկ չէ, հապա ամէնն ալ մէկմէկէ շատ կը տարբերին. աս տարբերութեը պատճառ կրլայ երկրին կլման, դիրքը, հողին տեսակը, տակի հողին բնութիւնը և ասոնց նման բաներ. անով ՚ի հարկէ երկիրներուն բերքերն ալ մէկմէկէ աղէկ կամ գէշ կրլան: Ըս մէն երկրագործ աղէկ գիտէ թէ իր արտերուն որը աղէկ ցորեն կրբուսցընէ, որը գէշ. և ասոր նայելով սուղ կամ աժան կրծախէ կամ վարձքով կուտայ իր երկիրները. բայց շատ անգամ կամ կերպը չգիտնալէն, կամ անհոգութենէն երեսի վրայ կրթողու երկիրները, և չաշխատիր որ աւելի բարեբեր ընէ. իր գաւառին մէջի սովորական կերպէն ամենեկին դուրս չելեր, ուստի զարմանք չէ որ շատ անգամ արտերուն բարեբերութեը համեմատ պտուղն ալ չբաղեր: Ըս այսինքններուն կարգաւ ու պարզ կերպով կիմացընենք թէ այլևայլ երկիրները ինչ կերպով բարեբեր կրնան ընել:

Հողը բարեբեր ընելու համար գըլ խաւոր աշխատանքը հերկագործութիւնն է. բայց հողին բնութենէն կրկախուի աս գործողութեանս ալ աւելի կամ պակաս դիւրին ըլլալը, և աւելի կամ պակաս հարկաւորութիւնը: Ընոր համար հոս նախ խօսինք թէ ինչպէս ճանչնալու է որ երկիր մը աղէկ է թէ գէշ, և ինչ ընդհանուր դարմաններ ընելու է:

Ըն հողերն որ թեթեւ, աւազոտ ու քարոտ են՝ աւելի տաք կրլան. ասոնց մէջ բոյսերը աղէկ առաջ կուգան, և ասոնք մշակեին ալ դիւրին է. բայց աս պակասութիւնս ունին որ ջուր չեն պահեր, անով խիստ կը տաքնան, բուսոց հարկաւոր եղած